

## ՈՐ ԷՆՆ ԱՍՏՈՒԱԾ

---

Յանկայ հոգիս թողուլ զկապանս իւր ի բայ .  
Լքեալ ըզլուծ մահկանացուացըս կարեաց ,  
Եւ զգայութեամբք յածեալ յաշխարհ մարմնական  
Թեթեւ սլանամ հոգեղինացն ի կայան .  
Անդ ընդ ոտիւք կոխեալ զհանուրս ըզգալի  
Ճախրեմ ազատ հնարաւորացն ի վայրի .  
Նեղ է հոգւոյս լայնատարած իւր դընդան ,  
Անձայրածիր ես ինձ խընդրեմ օթեան :

Զերդ կաթ մի ջուր ընդ Ովկիան վայրահոս ,  
Կան միտքս ի ծոց անբաւելցն խորասոյզ .  
Եւ անդ իշխան ձիգ յաւիտեանց և վայրաց  
Չափեն ըզժամն եւ զանպարոյր մեծ տարած .  
Բնդ եղականս յածեալ մերձին անդր յանդոյ ,  
Առնուլ ի միտ զանհաս բնութիւնն Աստուծոյ :  
Այլ թէ զոր զգամն ի նկար հանել բուռն հարից ,  
Անբաւականք ինձ պակասեն ձայնք խօսից :  
Կարծեալ հոգւոյս իմ բարբառել , շուրթն ի յոյզ  
Զօդը կոծէ , ըստուեր մըտաց խորհըրդոյս :

Ետ Տէր մըտաց երկեակ բարբառ այլազան .  
Մին ընդ այերս յօդաւորեալ թըռչի ձայն ,  
Բարբառ հեշտին , իմանալի մահացուաց ,  
Եւ բաւական պանդըխտելցս աստ կարեաց .  
Եւ ըստ յոզդոզդ մահկանացուաց պայմանի ,  
Բնդ դաւառաց և կամ դարուց փովոխի .  
Միւսն յարակայ , վըսեմ , անբաւ և հանուր ,  
Մըտաւորաց բոլոր բարբառ է բնաստուր .  
Ոչ իբր ըզձայն ցընդեալ ընդ օդս ի ծաւալ ,  
Այլ կենդանի բան ի սըրտին իմացեալ :  
Հոգւով լըսել , պարզել , խօսել գոյ հընար .  
Որոյ աղդմամբ շարժեալ կիզումք բոցավառ .

Անդուստ հողւոյն կըրից թարգմանկը շանթեռանդ ,  
Պարզին հառաջք , տապ բորբոքման եւ չերմ խանդ .  
Երկնապարզեւ սա մաղթանաց է բարբառ ,  
Զոր սէր միայն իմանաց աստ ի խոնարհ :

Ընդ ջինջ կայանս ուր ես ճախրել ըղձանամ ,  
Աշխոյժ մըտաց զայն ինձ պարզէ յանդիման .  
Նա ինձ լոկ լցյս՝ մըշտագիշեր յայս խաւար ,  
Լաւ .քան ըզբան բացեալ հանդէպ ինձ զաշխարհ :  
Ե'կ , առաջնորդս իմ քեզ լիցի գործակից ,  
Հապա սլացիր ի թեւս նորին ի հրալից :  
Ըստուերք երկրի բառնին յաշացըս մերոց .  
Անհետ լինին արդ ժամանակ եւ միջոց .  
Եւ յարատեւ իրականին ի կարգի ,  
Կամք աւասիկ ճըշմարտութեանն առաջի :

— Ասողըդ հանուր , անսառաւօտ , անդիշեր ,  
Ե ինքն Աստուած , ամենամեծ , ինքնատէր :  
Նա է որ էն , բընաւք ի նմա , տիեզերք , ժամք ,  
Են պարզ տարերք անեղրափակն էութեան .  
Յարկ իւր՝ անվայր , յաւերժութիւն՝ ամք կենաց .  
Նըկատ իւր՝ տիւ , ու աշխարհ պատկեր իւր դիմաց .  
Տիեզերք ողջոյն ընդ հովանեաւ կան աջոյն .  
Եւ էութիւնն անհատահոս ի ծոցոյն ,  
Որպէս աղբիւր բըխեալ յանհուն ականէն ,  
Վազեալ ի բաց , յանդի՝ ուր բնաւք նոր ծաղեն :

Գործն անթերի , անեղական իբր ըղնա ,  
Ստեղծող ձեռինն ընդ գալն ի լցյս օրհնիս տայ .  
Լնու նա զանբաւն առ մէն շրնջոյն տուրեառ .  
Կամել նորին՝ է գործ , եւ կեանք՝ հաստելն յար :  
Բնաւից աղբիւր , տէր եւ իշխան բոլորին .  
Կամք իւր անճառ՝ անհաս օրէնք են նըմին :  
Սակայն եւ այն անշամանդաղ , գերազօր ,  
Արդար է զոյդ ըզգօն , ուղիղ եւ հըզօր ,  
Բնաւ մարթելեաց տիրապետէ ըստ հաճոյն ,  
Աշտիճանաւ վերաբերեալ յինք զանդոյն :  
Անհատապէս նա պարզեւէ անըսպառ  
Ըզմիսս , ըզսէր , ըզգեղ , զարբունս եւ ըղկար .

Եւ զարդարեալ զոչինչն ի տուրս իւր անդին ,  
Հաստէ աստուածս անդուստ յէից հուսկ վերջին :  
Սակայն սոքա , ծընունդք աջոյն զօրութեան ,  
Զառ ի միմեանց չափեն խրտիրն անսահման  
Չըգեաքք ի բնուստ առ ըստեղծողն հաստիչ էն ,  
Ի կէտ բնաւից , ի բաւականն ինքնօրէն :  
Ահա Աստուած զոր բնաւ պաշտէ մըտաւոր ,  
Աբրահամուն Տէր , յոր խոկայր Պիւթագոր ,  
Աղդէր Սոկրատ , Պղատոն գիտէր ընդ աղօտ ,  
Աստուած՝ առ բանն համագոյիւք լեալ ծանօթ .  
Յոյս արդարոյն ուակընկալիք թըշուառի ,  
Եւ զոր Յիսուս հուսկ եկն յայտնել աշխարհի :  
Չէ սա աստուածն այն գործ ձեռաց մարդկայնոց  
Վարդապետեալ ի պատրողաց ու ի սըտոց ,  
Եւ Խաթարեալ ի կեղծ քըրմացըն ձեռաց ,  
Զոր պաշտէին հարք մեր ահիւ՝ գիւրանսաց .  
Մի է միայն , արդար , առատ բարեսէր .  
Գործք իւր՝ յերկրի են յայտ , անունն՝ ընդ եթեր :

Ո՛հ , որ ծանեաւ , եւ կամ պաշտէ իսկ ըզնա ,  
Որ մինչ նեղեալ ի մարդկանէ լրքեալ կայ ,  
Միայն ի սուրբ նըշոյլ ջահից զիշերի  
ի սըրբութիւնս ընդ հաւատոց վերբերի .  
Եւ անդ սիրով եւ գոհութեամբ ողեսպառ ,  
Հանդէպ նորին ծըխեալ ծախի բոցավառ ,  
Այլ առ թըռիչս առ նա ելից միաքս անզօր  
Հարկին վերուստ առնուլ ըզկար եւ ըզզօր .  
Պարտ է պանալ յերկինս ի թեւս բոցացայտ ,  
Եւ թեւք հոգւոյն են սէր եւ իղձ խանդակաթ :  
Ա՛հ , եւ ընդէր չեղէ յաւուրան՝ յոր մարդիկ  
Դեռ իսկ նորին ընդ ձեռն ելեալ նորափթիթք ,  
Աւուրբք յԱստուած մօտք , մօտագոյնք սուրբ հոգւով ,  
Գնային հանդէպ , սերտ խօսակիցք լինելով :  
Զի՞ ոչ տեսի զաշխարհ յարեւ իւր նախկին .  
Չըլուայ զմարդոյն ձայն ի զարթոյցն առաջին :  
Բնաւ անդ առ նա ըզքէն ճառէր , եւ դու նմա .  
Տիեզերս ըզքոյ յայտնէր ըզշուք գերակայ .  
Ելեալ բնութիւն առ ի ձեռաց Արարյին ,  
Զարարողին գոչէր զանուն գըլիսովին ,

Որ յապա դարս յաւուրց զանխուլ ժանգահար,  
Յարարս քոյին փայլէր կըրկին լուսավառ .  
Մարդն ի յանցեալսն առ քեզ միայն դընէր դէմ .  
Զհայր իւր կարդայր . դու ասէիր . Ես իսկ եմ :

Իբր ըզտըղայ զնա վարժեցեր ընդ երկար ,  
Եւ զձեռանէն ձըդեալ տանել հաճեցար :  
Քանիցս ի փառադ ըզքեզ ցուցեր դու նըմին ,  
Ի Սենարայ ձորս , ի կաղնիս Մամբրէին ,  
Ի Քորեբայ թուփս , ի կատար վեհապանծ ,  
Ուր ետ Մովսէս Հրէից օրէնս գերազանց .  
Ազգն Յակովբայ , անդրանկածնունդ մարդկութեան ,  
Զամն քառասուն ի քէն էտո զմանանայն :  
Խրատեալ ըզնա ի քո պատգամն կենդանիս ,  
Բարբառէիր յըպանչելիսդ ակն յայտնիս .  
Ի մոռանայն ըզքեզ՝ հրեշտակք վայրիջեակք ,  
Նորոգէին անդրէն ըզքոյդ յիշատակ :  
Այլ հուսկ զերդ վտակ ըստ ակն ազրիւր իւր ի տար ,  
Զինջն յիշատակ եղծաւ յընթացսըն խանգար .  
Զպայծառ շողիւք հնացեալ աստեղ միգամած՝  
Խաւարն ամաց արկ ետ ընդ ետ ըստուերած :  
Դու լըռեցեր . մոռացութիւն , աջ դարուց ,  
Զարձանագրեան երարձ զանունդ ի գործոց .  
Դար ըզդարիւ հաւատք շիջան դալկահար .  
Մարդն ի յերկրայս եկաց ընդ քեզ ու 'նդ աշխարհ :

Այս , ով Տէր , հնացեալ աշխարհս առ քո փառս ,  
Կորոյս զանունդ , ըզհետս եւ զքոյ յիշատակս .  
Որոյ ի դիւտ հարկ է անդրէն յիւրն յընթաց՝  
Ալեաց յաղիս վերադառնալ յուկս տարեաց :  
Բնութիւն , երկին , ըզձեզ դիտէ ակն ընդ վայր .  
Անտես էին՝ կայ մարդ յակճիռս յիւր տաճար .  
Յամայս երկնից հայի դէտակն ի նանիր  
Ընդ մեծապանչ ընթացս արփից բիւրուց ցիր .  
Կայ նա անդէտ համայնավար այն ձեռին .  
Եւ հրաշակերտք ըպանչելեացն եղծանին :  
Տացեն վաղիւ՝ որպէս յերէկն՝ ըզնոյն փայլ .  
Ո՞ դիտէ ուստ պերճն ըսկըսաւ նոցուն քայլ :

Կամ թէ լամբարդ այդ կենսատու բոցալոյս ,  
Նախ ինչ նըւագ ընդ ծիր ծագեաց մեր դընտոյս :  
Հարք մեր շտեսին զնախկին շողշող իւր շըրջան .  
Զի առաջին չիք օր՝ աւուրց մըշտընջեան :  
Յաշխարհն աննիւթ զնկր տեսչութեամիւ քով ըզբեղ  
Ի մեծամեծ յեղափոխմունս ցուցանես .  
Եւ յըզրօսանսդ անդ պետութիւնք մարդկեղէն  
Ընդ վայր յածեալ՝ ձեռաց ի ձեռս անցանեն .  
Աչք մեր տովորք ազգ ազգ նորուն փոփոխմանց ,  
Ընտելացան ընդ միապէս շուք փառաց :  
Քանիս տեսին դարք ըզբախտի դէմն հանդոյն .  
Տեսիլն եղծաւ . եւ մարդ նիրհէ ծանրաքուն :

Զարթո՛ զմեղ օն . ձայն տուր , փոխեա զաշխարհ , Տէր .  
Լուկիցէ ոչէն ըզբո բարբառ կենսաբեր .  
Մինչեւ ցերբ լուռ կաս , արի՛ , ժամ պատեհ է .  
Նոր տիեզերս հան յանդընդոցս այս վըհէ .  
Աչքս ի թըմբիր՝ նորոց տեսլեանց են կարօտ ,  
Եւ նորագործ ըզբանչելեաց՝ միտքս յողդողդ :  
Փոխեա զերկնից ըզկարդ , ըզլուռ անբարբառ .  
Յաշս առկայծեալս նոր ծագեսցես արեւ վառ .  
Քանդեա զպալատդ այդ հին , փառաց քոց անճահ .  
Եկ ցից ըզբեղ , եւ հաւատալ բուռն արա :  
Սակայն գուցէ մինչ չեւ ընդ վայրս ամայի՛  
կասեալ արփւոյն տալոյ ըզլոյսն աշխարհի ,  
Խմանալի արեգական փայլ առկայծ  
Բարձցէ տակաւ զիւր ըզնըշոյլս ի մըտաց .  
Եւ տիւ՝ յոր ջահդ այդ մեծ անկցի գլոր տապալ՝  
Ընկլուզեսցէ ըզբնաւս յաւէժ ի մութ մուայլ :  
Անդ մանրեսցես դու զանպիտանդ արարած .  
Աւերք շանթիցն յար կըրկնեսցեն յամս ամաց .  
« Ես եմ միայն . ոչ այլ ոք կեայ յինէն զատ .  
Կորոյս ըզկեանս մարդ՝ կորուսեալ ըզհաւատ » :

ԼԱՄԱՐԴԻՆ

ԹԱՐԴՄ. Հ. ՍԱՄ. ԿԱՅՍԵՐՆԱԽ

ՎԵՆԵՑԻԿ Ի ՏՊԱՐԱՆԻ ՍՐԲՈՅՆ ՂԱԶԱՐՈՒ